

օրուան ճամբայ է , իսկ ջերմանաւը վեց օրուան մէջ կամ աւելի պակաս կ'ընէ նոյն ճամբայն , որուն համար 25 տարի առաջ երկու ամիս հարկ կ'ըլլար դընել : Ասկէց յայտնի է թէ որչափ օգուտ պիտի ըլլայ եթէ շոգէկառաց տեղ ալ նոյն ջերմանարժ մեքենայն գործածուի : Այս թէ տասը տարի առաջ Փ . Արակոյ Կարեսընին գիւտը գուշակեր էր . երբ 1842 ն ժողովարանին մէջ կ'ըսէր . “ Դիտութիւնը գեռ բոլովին իր քողը վերցուցած ու յայտնուած է , և տեղաշարժութեան կատարեալ միջոցի մը պէտք է յոյս ունենանք , և թէ բայց ատենէն պիտի զղջանք՝ որ այս ափ միլիոններ ծախեցինք երկաթուղիներու և շոգէկառաց համար , որոնք որ քիչ ատենէն հնցած ու անպէտ պիտի սեպուին „ . — Փաթէր օրագիրը յորդոր կուտայ տէրութեան՝ որ նոյն մեքենայն իրենց ծովային զօրութեանց ալ գործածեն : — Աստրիոյ տէրութիւն ալ արդէն մեծ գումար մը զրած է , նոյնպիսի ջերմանարժ նաւ մը շինել տալու , որն որ լմբննալու վրայ է թիգեստի երկթի մեծ գործարաններէն մէկուն մէջ , և որն որ քիչ ատենէն յուսանք մեր նաւահանգստին մէջ ալ տեսնելու :

Աբագանա Խառլիոյ ըստած օրագրին յունուարի 8^ի մէջ կը կարդանք . Կարեսընի զրութիւնը շատ լաւ յաջողեցաւ ան մեքենայով շարժող փառաւոր նաւ մը որ 2200 տակառաչափ կը տանի , վրայի տախտակամածին երկայնութիւն է 260 տոք , ներքին լայնութիւնը 40 , և յատակին խորութիւնը 27 տոք , և նաւական ճարտարապետութեան հրաշալիք մը կը սեպուի՝ անցեալ չորեք շարթի իր առջի ընթացքը կատարեց . Հովը հակառակ էր , ծովս ալ ալէ կոծեալ բայց սակայն Ալեքեմոլը ինչուան Տայէմը ըստած ամբոցը որ 7 մղոն և 5/4 տեղ է , 34 վայրիկանի մէջ կտրեց . ուրիշ ատեն իր մեքենային կէս ուժը գործածելով և հովը կէս մը դէմ կէս մը յաջող ունենալով երկուք ուկէս ժամբան մէջ 18 մղոն տեղ ըրաւ . անանկ որ իր արագութիւնը հնաւ

րողին ակնկալութէն աւելի էր : Վիչ ատենէն սա ջերմանարժ նաւը՝ որ հնարողին անուամբը էրտուն կ'ըսուի , երկայն ճամբայ մը պիտի ընէ . Պոլթիմը , Առջնկթը ու Սարսթըն , անկէց պիտի Լիվրիուլ գայ . բայց ուրիշները կ'ըսեն թէ Լորիքուն կ'ուզէ աս նոր նաւով ատլանտեան Ավկիանոսը կորել ու շիտակ Անտրա գալ . ինքը կը հաստատէ թէ աս մեքենայիս համար 24 ժամուան մէջ միայն 6 անգղիական տակառաչափ ածուխ հարկաւոր է , որով ուրիշ շագէնաւուց վրայ ինչպէս որ ըսինք 80 առ 0% վաստակ կայ և 100 տակառաչափ ածուխ տանող նաւ մ'ալ կըրնայ . Իր Այսքէն ինչուան Լիվրիուլ գալ . ուր հիմա 1000 տակառաչափ տանող նաւերն միայն կը համարձակին նոյն ճամբան ընելու . իսկ թէ որ աս նաւերուս վրայ զրուի նոյն մեքենայն՝ կրնայ տասը անգամ աւելի երկայն ճամբայ ընել , զորօրինակ Լիվրիուլէն երթալ Լալկաթայ , անկէց Վանթոն , անկէց ալ Ախտնի , առանց ածխի համար տեղ մը կենալու :

Այս մեքենայիս ստորագրութիւնը ուրիշ ատեն աւելի տեղն 'ի տեղը կը դընք :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ ՈՒԹԻՒՆ

Օդային Ելեկտրուտիւն :

ԱՄԵՐԻԿԱՆ անգամոր մարմինները կամ իրենց մասունքը վրդովմունք մը կը կրեն , իսկոյն իրենց մէջի գտնուած բնական ելեկտրութիւնը երկու կը բաժնուի 'ի զրական և 'ի մերժական : Լուսարութեան այսպիսի բաժնում մը , կը տեսնուի մթնոլորտին ու երկրագունտիս մէջ ալ , որուն բուն ստոյգ պատճառը , թէ բնական ըլլայ թէ բնալուծական , ինչուան հիմա աղէկ իմացուած չէ :

Բնդէանրապէս մթնոլորտին ելեկտրութիւնը զրական է՝ և երկրագուն-

տինը մերժական կամ բայցասական : Այսին երկրիս մերժական ելեքտրութիւնը ամէն ատեն միակերպ չէ , հասկա այլ և այլ խտութեան աստիճան ունի , որն որ կը կախուի օդուն խոնաւութենէն ու ջերմութենէն : Այնպէս օդին դրական ելեքտրութիւնը ամէն տեղ ու ամէն բարձրութեան մէջ հաւասար չէ . ընդհանրապէս բարձր ու զատուցեալ տեղաց ելեքտրութիւնը աւելի սաստիկ կ'ըլլայ . իսկ տուներու մէջ , ծառերու տակ , փողոցներու մէջ ոչինչ . սակայն զգալի է քաղքըներու հրապարակաց մէջ և գետեղերը :

Երկրագունածն ու միջնորոտը թէ պէտ և երկու ներհական ելեքտրութեամբ լցուած են , բայց երկուքը իրարու հետ կը բաղադրին ստորին օդոյն ու երկրագունածիս երեսաց վրայ կեցած առարկայից ձեռքով : Եւ փորձը կը ցուցընէ որ օդուն դրական ելեքտրութիւնը կը սկսի գետնէն և մետր կամ 1^м 30 սարձրութենէն , ըսել է թէ երկու ելեքտրական հոսանքը կը բաղադրին ան կտոր միջոցին մէջ : Ինկէ որչափ աւելի կը բարձրանանք աւելի խիտ կը գտնենք ելեքտրականը , այնպիսի օրինոք որ անծանօթ է մեզի . որմէ կը հետևի և փորձով ցուցուած է , որ երկրիս

երեսին վրայ կեցած արարածք որչափ աւելի բարձրութիւն ունենան՝ այնչափ աւելի կրնան ելեքտրանալ :

(Օդին խոնաւութիւնը պատճառ է օդային ելեքտրութեան ուժին տկարանալուն : Եւ անշուշտ խոնաւութեան տալու է ելեքտրական հոսանքին օրական ու եղանակական փոփոխմունքը , որ Շ ուալեր գերմանացին մանրազնին փորձերով ցցուց : Եւ գտաւ որ պարզ ու անամազ օրուան մէջ ելեքտրականին ամենէն տկար ժամն է՝ արել ելլելէն քիչ մը առաջ , որ կամաց կամաց կը սաստկանայ արել ելլելու ատեն , ետքը արագապէս սաստկանալով քանի մը ժամ ետքը կը հասնի իր սաստկագոյն կէտը : Ինկէ ետքը դարձեալ արագապէս կը նուազի սաստկութիւնը , և արել մանելէն քանի մը ժամ առաջ կ'իջնէ իր ծայրագոյն նուազութաեն : Ետքը երբ արեգակը արեմնեան հորիզոնին կը մօտենայ , նորէն կը սկսի շատնալու և քանի մը ժամ ետքը կը հասնի իր սաստկագոյն կէտը , ետքը դարձեալ կը տկարանայ ինչուան արել ելլելու ժամանակին մօտ : Ա աղն ալնոյն ընթացքը կը կատարէ : Հաջորդ պատկերէս յայտնի կը տեսնուի օդային ելեքտրութեան օրական փոփոխութիւնը :

| Աստղութեան | Ժամ | Ելեքտրութեան | Խոնաւութեան | Սուինութեան | Զերմանի |
|-----------------|------|--------------|-------------|-------------|---------|
| | 4 | + 5 | 88 | . | + 9,3 |
| | 5 | 6 ½ | 88 | . | 9,5 |
| | 6 | 8 | 87 | . | 10,5 |
| | 7 | 11 | 86 | . | 12,1 |
| | 8 | 13 | 84 | . | 13,5 |
| | 9 | 10 | 76 | . | 15,5 |
| | 10 | 8 | 70 | . | 17,0 |
| | 12 | 7 | 63 | . | 20,1 |
| Զերմանի միջոր . | 2 | 6 ½ | 61 | . | 21,6 |
| | 4 | 5 ½ | 60 | . | 21,3 |
| | 5 | 5 | 62 | . | 20,9 |
| | 6 | 6 | 65 | . | 20,0 |
| | 7 ½ | 8 | 72 | . | 17,5 |
| | 8 ½ | 12 | 83 | . | 15,5 |
| | 9 ½ | 8 | 86 | . | 13,0 |
| | 10 ½ | 7 | 88 | . | 12,1 |
| | 12 | 6 ½ | 88 | . | 11,0 |

Ամպերոս Ելեքտրուրիանը .

Երկինքը պարզ չեղած օրը ելեքտրացափ գործին կը ցուցընէ մէյմը թէ օդուն մէջ զրական ելեքտրութիւն կայ , մէյմնալ թէ մերժական ելեքտրութիւն : Բայց աւելի ստուգապէս իմանալու համար վիշապ մը կը թուցընեն իր ցուանը մետաղական թելով ոլորած , և վարի ծայրն ալ ելեքտրադէտ գործիքին հաղորդած . քանի որ վիշապը մէկ ամպէն կ'ելլէ ու մէկալ ամպին մէջ կը մտնէ , ելեքտրակրին վրայ կը տեսնուի երկու ներհական ելեքտրականները : Ը ատ անգամ ոչ հարկաւոր է վիշապին ամպէ ամպ մտնելը : Փելթիէ իր վիշապը 50 մետր բարձրացընելով դրական ելեքտրական գտաւ , 20 մետր ալ բարձրացընելով ելեքտրականը մերժական գտաւ , անկէ ալ աւելի բարձրացընելով դարձեալ ելեքտրականը դրական գտաւ : Ը ուղեր իր ըրած փորձերէն այս հետևանքները հանեց : ա , թէ երբ երկինքը ամպամած է օդուն ելեքտրականին մեծ մասը դրական է . և թէ ձմեռ ատեն օդուն ելեքտրականին ուժը կամ խոտութիւնը շատ աւելի է քան թէ ամառը : թ , Երբ սաստիկ հովու ատեն կ'անձրեւէ կամ կը ձիւնէ , ելեքտրականը երբեմն դրական կ'ըլլայ երբեմն մերժական : դ , Ը ատ անգամ կը պատահի որ վերէն ամպ՝ մը անցնելու ատեն ելեքտրադէտ գործին կ'այլայլի ու ներհական ելեքտրական կը ցուցընէ : Երբեմն թէ պէտ և խիստ քիչ անգամ , ելեքտրականին խտութիւնը ան աստիճան սաստիկ եղած է , որ անձրեւի կաթիւներուն հետ կայծ երեցուցած է :

Ի՞նդհանրապէս ամենայն ամպ ելեքտրացեալ է կամ դրապէս կամ մերժակէս , և ամէն կտոր ամպին ելեքտրական ուժը կամ խոտութիւնը իրարու անհաւասար , անոր համար իրարու մօտեցած ատենին ալ այլեայլ արգասիք պէտք է ունենան : Բայց ինդիւր ան է թէ ինչու ամպերը ելեքտրականով լեցուած պիտի ըլլան : Դրական ելեքտրութեամբ լեցուինին դիւրաւ

կընանք բացատրել , որ է այս : Ինչպէս վերը ըսինք խաղաղ ու պարզ օդուն ելեքտրութիւնը դրական ըլլալով , ան միջոցին թէ որ ամպ ձեւանայ օդուն մէջ , գետնէն ելած գոլոշեաց ամէն մէկ գըտիկներուն մակերեւութիւն վրայ զրական ելեքտրականը պատած կ'ըլլայ : Քանի որ ելեքտրականը տկար է և գոլոշւոյն գնտիկները իրարմէ հեռու կեցած , ամենեին արտաքին ցոյցմը չեն երևցըներ . բայց երբ այս գնտիկները իրարու շատ կը մօտենան , անոնցմէ ձեւացած ամպը մէկ մարմին կ'ըլլայ ելեքտրութեն հաղորդական , և դրական ելեքտրականը կը պատէ ամպին մարմնոյն արտաքին մակերեւութիւն վրայ : Ի՞նչի մը ելեքտրական ուժը այնչափ է , որ այս գատ կեցած ատենը ամէնատկար էր , բայց ամէնը մէկ մարմին կապուելին եաքը շատ կը սաստկանայ . բայց այս սամպերը հողմերէն վարուելով իրենց ելեքտրութիւր կը կորըսրնեն : Հիմա քնննենք թէ ինչպէս կ'ըլլայ ամպերուն բացասական ելեքտրականը :

Ո՞եծամեծ ջրվէժներուն ջուրը քարերու ժայռերու զարնուած ատեն՝ բարակ փոշիի պէս օդը կ'ելլէ և ետքը մանրամաղ անձրեւի պէս գետին կ'իջնէ . ելեքտրաչափ գործին կը ցուցընէ թէ ասկոր տեղուցն մէջի ելեքտրականը մերժական է : Ոյն բանը նաև քարերու մէջէն անցած գետերու քով , և ալեկոծութեան ատեն ծովեղերաց մօտ կը տեսնուի՝ որ այն տեղաց ելեքտրականը նոյն պէս մերժական է : Այս բանս կը ցուցընէ որ ջուրը փոշիի պէս հոսած ատենը՝ մերժական ելեքտրութիւն կ'արտադրէ , որ գոլոշւոյն հետ միանալով օդ կը վերանայ : Բայց ասկէ կը թուի նաև որ գետնին երեսէն ելած գոլոշին՝ երկրագունտիս մերժական ելեքտրականէն ալ կ'առնէ մէկտեղ կը վերացընէ :

Այս երկու ելեքտրականին ձեւանալու՝ և իրարու հետ հաղորդելու եղանակէն առաջ կու գայ՝ որ գոլոշեաց խտացումը և յանձրե լուծանիլը միշտ ելեքտրական երեսոյթ մը կը ցուցընէ :